

# ՕՒՓԻՒՌ

## Հ Ա Յ Բ Ե Ն Ե Ա Ց

Ինչ որ խմբագրութեան եւ Տնօրէնութեան կը վերաբերի պէտք է ուղղել առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐԹՈՒԲԱԼԷՆԵԱՆ, Պօլիս Մէրճանը Իմամ—Սէի Խան, Թիւ 4 : — Մեծար նամակ կամ ծրար կը մերժուի : Օրագիրն ամեն շաբթու հինգշաբթի օրերը կը հրատարակուի : Վեցամեայ շրջանին դինը 20 զուրուշնոց արծաթ ֆէրմը կ'ԱՆԽԻԿ վճարելի, ամէն Թիւէ կրնան ստորագրուիլ : — Դուրս երթալիք Օրագրաց ճամբու ծախքը առնողն վրայ է : — Ծանուցման տողը 4 զուրուշ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԿՐՆԻՌՈՒՆՎԻՆ • Կ • ՊՕԼԻՍ Օրագրոյս գրասենեակը : — Թեֆլիզ Մեծարդոյ Արքեանքոյ ադա Երեցեան : — Զմիւռնիա Արշալուսոյ գրասենեակը : — Թէքերտազ Պ • Թագուր Փէսեան : — Կէյք, Օրթագիւղ, Ղընճըլար Պ • Խաչատուր Մանուէլեան : — Տրասիզոն Պ • Խաչատուր Էլմասեան : — Հալէպ, Յ • Ս • Քիւրքճեանօֆ :

### ԱՐԳԱՅԻՆ

Այս վերնագիրը այնչափ հետաքրքրական է այսօր հասարակութեան մէջ, որ ամեն լրագիր ընթերցող ազգայինք լրագիրներու մէջ «Ազգային» կը փնտրուեն, եւ կ'ուզեն գիտնալ թէ ինչ եղաւ ազգը, կամ կ'ըլլայ եւ կամ պիտի ըլլայ : Հայ հասարակութեան այս հետաքրքրութիւնը կը գտնուի, որ կը փափաքի ամեն ատեն իր ազգին վրայ տեղեկութիւն ստանալ. սակայն կը ցաւինք որ հասարակութեան հետաքրքրութեանը առարկայ եղող նիւթերը անասն կէտերու վրայ են, որոնց հրատարակումը ցառու ստակումն կը պատճառէ ամեն ճշմարիտ ազգասիրաց : Վասն զի չկայ քաղաք մը՝ դիւղ մը՝ եւ կամ գտառ մը՝ սրուն ժողովուրդը՝ կամ առաջնորդին կամ շրջապատին, կամ տգիտութեան հարստահարութեան եւ թշուառութեան երեսն չիմասի. ամեն ուրեք վրդովմունք, ամեն կողմ յուզմունք, եւ ամեն անզ պատակաւում :

Ահաւասիկ գաւառական ազգայնոց վիճակը, եւ ահա՛ գաւառներէն եկած

ազգային լրոց բաղանդակութիւնը : Ըսածնիս չափազանցութիւն չէ, վասն զի մուկը ուղտի չափ երեւցնելու հաճութիւնը շատ անախորժ կը թուի մեզ. բայց արդոյ ընթերցողներնիս համոզելու համար ալ երկար ապացոյցներու չենք կարօտիր. որովհետեւ Տրասիզոնի, Վանայ, Մշոյ, Տիգրանակերտի, Խարբերդու, Բայուսոյ, Պանարմայի, Ամասիոյ, Զմիլածագի, Օվաճըզի եւայլն ազգայնոց վիճակը ժամանակներէ ի վեր յայտնի է. վիճակ մը՝ որ իրաւամբ անախորժ անտանելի միանդամայն դիտութեան եւ կարեկցութեան արժանի :

Լրագիրները (միայն այն լրագիրները՝ որոնք հասարակութեան բերանն են, եւ կը յարգեն միանդամայն անոր անբռնաբարելի իրաւունքները, եւ բարեկամ իւր օգտին՝ բարոյն եւ յառաջադիմութեանը) ամեն ատեն պատրաստ են ազգին վիճակը ընդհանրութեան ներկայացնել, անիրաւն ու հարստահարիչ դատապարտել, եւ դորժած միաճանուն հատուցում պահանջել. սակայն կը հարցնենք հրապարակաւ, երբ եւ ո՞ր ատեն անիրաւն ու հարստահարիչ իրեն ար-

ժանաւոր հատուցում մը ընդունեցաւ :  
 Գողին գող ես ըսելը՝ զայն իր ընթաց-  
 քէն կասեցնելու յորդոր կամ դաս մը չը-  
 լարուն անհմուտ չենք . սակայն զայն իր  
 ընթացիցը մէջ թողելն ալ օրէնք կամ  
 արդարութիւն է :

Բոտ մեզ՝ դաւառներու մէջ գործը-  
 ված անօրէնութեանց պատճառը՝ անօ-  
 րէնութիւնները անպատիժ մնալն է :  
 Խստիւ՝ բայց ոճրոյն հաւասար դատա-  
 պարտէ անօրէնութիւնը, եւ հսկէ անոր  
 ամեն քայլերուն՝ ինչպէս որ պէտք է հըս-  
 կէ օրինաւոր ու խոհեմ՝ դատաւարակ մը  
 իր աշակերտին ամեն մէկ քայլին, իսկոյն  
 պիտի տեսնես որ զգալի իրափոխու-  
 թիւն մը պիտի յաճորդէ դաւառաց ար-  
 դի վիճակին : Ո՛վ պիտի հսկէ ասոնց .  
 — Ազգային Վարչութիւնը : — Ի՞նչպէս  
 եւ ի՞նչ կերպով : — Գաւառին բնիկնե-  
 րէն արժանահաւատ եւ արդարասէր  
 անձինք քննիչ կարգելով :

Այն ինչ գաւառին համար կը ըսենք  
 որ քիւրտերուն երեսէն կրած նեղու-  
 թիւններնուն չգիտնալով՝ հարիւրաւոր  
 ընտանիք դէպ ՚ի ուրիշ տեղ մը դաղթե-  
 լու կը պարտաւորին . այս ինչ գաւառին  
 ժողովուրդը անխնամ թողուելուն հա-  
 մար պատական կամ բողոքական ըլլալ  
 կը պատրաստուի . առաջնորդաց եւ շք-  
 պաճիներուն բռնած ապօրինաւոր եւ  
 պժղալի ընթացքէն խեղճ ժողովուրդը  
 կը հարստահարուի եւ անոր իրաւունքը  
 առաւթուր կը կոխուի եւայլն :

Գաւառաց այս ընդհանուր վիճակը  
 հակիրճ ակնարկութեամբ ընդհանրու-  
 թեան ներկայացնելէս ետքը՝ յանուն  
 քրիստոնէութեան, յանուն մարդկու-  
 թեան եւ յանուն ազգասիրութեան կը  
 բողոքենք որ մինչեւ երբ այս խեղճերը  
 անխնամ պիտի թողուին . միթէ անոնք  
 ալ մեր արեւակից եւ կրօնակից եղբար-  
 քը չեն . միթէ անոնց վրայ զթութեան  
 ակնարկ մ'ազդէր մեր պարտքը չէ, եւ

արդեօք մեր պարծենցած ազգասիրու-  
 թիւնն ու հայրենասիրութիւնը հանդէս  
 ներու մէջ «կեցցէ» պօռացած ատեննիս  
 է միայն :

Ար յորդորենք հասարակութիւնը եւ  
 կը խնդրենք մանաւորաբար ազգային  
 վարչութենէն, որ բարեհաճին քիչ մ'ալ  
 իրենց ուշադրութիւնը դաւառներուն  
 վրայ յեղաշրջելու . վասն զի հասարա-  
 կութիւնը՝ եւ անոր մէջէն հարստահար-  
 եալ եւ ազքատ մասը երբ անխնամ թու-  
 դուի, որ եւ է անասնկալ չարիք յուսա-  
 լի է ան ատեն ազգին համար, որովհե-  
 տեւ անոնց միլիթարութիւնը՝ զանոնք  
 պաշտպանելն է, եւ եթէ չպաշտպան-  
 լին, ալ ըրածնուն յանցանքը իրենցը չէ .  
 քանզի յուսահատութիւնը անսահման է,  
 եւ մայր չարեաց :

1463 ՅՈՒՆԻՍ 29 ԵՒ

1863 ՅՈՒՆԻՍ 29

Չենք ուզեր ճիշդ այն աղետալի աւուր  
 նկարագրութիւնն ընել հոս՝ վասն զի գրա-  
 կան ազատութեան սիրահար բարեկա-  
 մաց անձանսթ թուական մը չէ այս .  
 սակայն կուզենք ցուցնել թէ այն օրէն  
 մինչեւ հիմա աշխարհի իրաց վիճակը ըզ-  
 գալի վտարութիւն կրած է, եւ Տաճ-  
 կական արգի քաղաքականութիւնը՝ պա-  
 պական քաղաքականութենէն շատ տար-  
 բեր է :

Հոն՝ սովորութեան դէմ, նորագոյն  
 ուսման եւ ազատամիտ քաղաքականու-  
 թեան վրայ խօսող հեղինակութիւնե-  
 րը հաւատարմութեան բողոքէն ազատ  
 չըլլալէ վրաս՝ անոնց հեղինակներն ալ  
 հաւատարմութեան ատենի վճիռէն ալ  
 ազատ չեն . բայց գրական ազատու-  
 թեան յարգն ու արժանիքը ճանչ-  
 ցող Եւրոպական արդի ողջամիտ քա-  
 ղաքականութիւնը հաւատարմութեան  
 անունէն անգամ կը խորչի, եւ իսպառ

կատե աշխարհի քաղաքակրթութեան դէմ մեքենայուած այն հրէշաւոր մեքե- նան՝ որ դարերով մահ էւ սոսկումն ըս- պաննայէ զատ, այսօր ալ այն պետա- կան հարուածը կողմէ տալ աշխարհի, եւ դէպ ՚ի այն վիճը առաջնորդել, ուր կը գտնուէր մարդկութիւնը ասկէ 3-4 դար տալ, եւ ուրկէ հաղիւ կրցաւ ա- զատիլ այսօր ՚ի շորհս արդի բարերար քաղաքականութեան:

Գրական ազատութիւնը Եւրոպիոյ ժողովրդոց կենսական առաջին զօրու- թիւնն է այսօր, վայրկեան մը յեղաշըր- չենք աշքերնիս Եւրոպիոյ վրայ, եւ ա- հա պիտի տեսնենք գրական ազատու- թեան այն սքանչելի եւ անհամար օգուտ- ները՝ որ անցեալին վայրենի խաժամուժը, այսօր խորհող ու դործող ժողովուրդ- մը ըրած է, եւ անցեալին մէջ անարգել գարծող կղերը՝ լուծ է այսօր Եւրոպի- ոյ քաղաքականութեան առջեւ, վասն զի « Տուք զկայսերն՝ կայսեր, եւ ՂԱ. սուռնոյն՝ Աստուծոյ » երկնային պատ- դամը արդի քաղաքականութեան գլխա- ւոր սկզբունքներէն մէկն է:

Ահա գրական ազատութեան սքան- չելի արդիւնքը եւ ահա՛ անոր տուած մղումը, որուն առաջին յարգողը եղաւ Եւրոպան:

Իսկ գրական ազատութիւնը նեղ սահմանի մէջ մայնեւր ճիգը՝ աշխար- հի իրաց արդի վիճակին նկատմամբ վայրատար շանք մը եւ մարդկային ազգի ո՛չ բարեւոր զարգացմանը ըստ երեւու- թին կոյր՝ բայց ըստ ներքին գիտման՝ սքողեալ տենչ մ'է, սակայն հետեւու- թիւնը ո՛չ կարծուածին չափ յաջող: Բայց սակայն ուր որ ալ ըլլան զերենք Վա- տիկանու պալատը կարծող կարծեցեալ բարեսէրները առիթ չիտայնելու մէջ այնչափ ճարտար են, որ ազատամիտ կը- րօնի պաշտօնէից վրայ հեգնական աչ- քով նայող ճարտիւնեան այս Բարեկամները յիշեալ ազատամիտ կրօնի պաշտօնէից

յախշահո-ած իրաւանցը իբրեւ ջերմ պաշտպան՝ զանոնք սթափեցնելու հրա- լէր ալ կը կարդան երբեմն: Բարէ, ինչ զարմանալի է ասոնց ընթացքը, զեռ- երկու օր առաջ զլուսաւորչականները դժողք զրկելու սպաննացող յախտե- նական ժառանգորդները, այսօր յոր- դոր եւ հրաւեր կարդալու կ'ելլեն ՚ի Կր- օնս առաջնորդող կրօնի մը պաշտօ- նէից:

Տէր Աստուած, սիվ կրնայ հաւատալ ասանկ յանկարծական բարեկամութեան մը:

Սակայն անհաւատալիութիւնը մէկ կողմ ձգելով՝ ներքին համոզմամբ կը- սենք, որ օտար յարանուանութենէ ե- կող հրաւերի մ'ալ չուտով հնազանդե- լու շափ անմխտ չէ Հայ կղերը. վասն զի ինք իր պարտականութիւնը շատ լաւ կը ճանչէ, եւ գիտէ միանգամայն ժողու- վուրդին եւ իր մէջ եղած յարաբերու- թեան ինչ ըլլալը, բայց խօսելով՝ ինք շատ աղէկ գիտէ որ Հայ կղերին ու հասարակութեան մէջ տիրական ու ծա- ուայական կապեր չկան, այսինքն՝ ո՛չ Հայ կղերը ժողովուրդին բացարձակ տէրն է, եւ ո՛չ ալ Հայ հասարակութիւ- նը կղերին ծառան:

Ուրեմն կղերին եւ Հայ ժողովուր- դին յարաբերութեան կապերը տապա- կան կղերին եւ հասարակութեան յա- բարեբրութեան կապերէն տարբեր է:

Որ ունիցի ականջո լսելոյ՝ լուիցէ:

ԱՌՏ ՅՈՎ ՀԱՆԵՍ ՔԱՀԱՆԱՅ ՓՍՓՍՁԵԱՆ

Չէր ստորագրութեամբը պատուական Մա- սիս լրագրոյց 394 թուոյն մէջ նամակ մը կար- դացինք, որ Մեղրւի դրածները ջրելու փորձ մը ընելէ զատ՝ աւելցուցեր էիք նաեւ թէ « որովհետեւ Մեղրւին ազարտելու գաճը կար- դատներուն անձնական պատիւն է, որ մեր քրիստոնէոց ազգին կը վերաբերի, եւ նոյն պատիւին ալ օրինաւոր պաշտպանը ազգային վարչութիւնն է: »

Այս խնդրոյն պատասխանելը թէեւ մեր պարտաւորութիւնը չէ, սակայն սա կը հարցնենք մեր տէրպապային, որ իր պատիւը սածը ինչպէս, ինչ գոյն եւ ինչ բանի մէջէ։ Թէ որ տէրպապան լրագիրներուն եւ մասնաւորաբար Մեղուին կղերին դէմ պարունակած յօդուածներէն սա կետեւցնել ուզերէ թէ, լրագիրները եւ նոյն իսկ Մեղուն քահանայից եւ վարդապետներուն դէմ շարունակ յարձակելու ուխտած են եւ կուզեն զանոնք ժողովուրդին աչքէն հանել, մեծապէս կը սխալի. վասն զի մինչեւ հիմա եւ ոչ մէկ լրագիր մը բոլոր կղերը ժողովուրդին աչքէն հանելու յօդուած մը հրատարակեց։ Լրագիրներուն կղերին դէմ գրածները մասնաւորներու նկատմամբ էին, եւ ոչ ընդհանուրի. արդ՝ ցերեկը մտնով եւ գիշերը մութը 12 ակնոցով 24 դիտակով եւ 36 մանրադիտակով արամաբանութիւն չմնաց որ աչքէ չանցողիկը. բայց ասոնցմէ եւ ոչ մէկուն մէջ կրցինք գտնել թէ՛ մասնաւոր ձեռնարկութենէ մը ընդհանուր կետեւութիւն յառաջ դնայ. իսկ թէ՛ որ կայ ասանկ արամաբանութիւն մը միջին դարու դպրոցականներու դոյնը ըլլալէ, վասն զի անանկ արամաբանութիւն մը ժամանակիս սկզբանցը դէմէ։

Աս ասանկ։  
Նաեւ՝ լրագիրները ժողովուրդին բերանը եւ անոր իրաւանցը սքաշտպանն են, բաց ասկէ՝ կը դրուատեն ամեն անոնք որոնք գովութեան արժանի են, եւ գործքերնին ընդհանուրին նկատմամբ՝ օգտակար. իսկ հրատարակու կը դատապարտեն զանոնք՝ որոնք պարտաւանաց արժանի, եւ գործքերնին ընդհանուրին նկատմամբ մլատակար են։ Արդ՝ բարին դովել եւ չարէն զընդացնելը միթէ լրագիրներուն պարտաւորութիւն չէ՞ եւ չըսէ՞ր Քրիստոս՝ զընչ լերուք՝ ի սուտ մարգարէիցն՝ որ գան առ ձեզ հանդերձիւք սչխարաց, եւ ի ներգոյն են դայլք յախշտակողք։ Ի պըտըց նոցա ծանխիք զնոսա. միթէ քաղիցեն ի փշոց խաղող՝ կամ աստասկէ թուզ։»

Մատ. Ը. Գլ. 13—16 համար։  
Կը հարցնենք հիմա յիշեալ տէրպապային թէ՛ ասիկա ճշմարտութիւն է՞, թէ թշնամութիւն, եւ թէ ընդհանուրը չարէն զգուշացնելը բարիք է, թէ յարձակում. եթէ թշնամութիւն, յարձակում եւ չարիք է, լրագիրներուն դատապարտած եկեղեցականներուն գործը առաւել չարագոյն է, որ հանապազ ժողովուրդին գայթակղութեան պատճառ են, եւ թէ այս մասին լռելու ըլլան,

ժողովուրդին բերանը ինչպէս կը կարուի։

Տէրպապա՛, ասիկա աղէկ գիտցիր որ կղերին պատիւը աւրողը լրագիրները չեն, այլ կղերականաց գործքը. վասն զի չէ թէ մարգիկ գէշ են, այլ գործքերնին. ուստի գործըն է որ աղէկ կամ գէշ ըսել կուտայ, եւ ո՛չ մարդը կամ կղերը. ուրեմն ինչ համարձակութեամբ կելլէք զանգատներ կը հրատարակէք, եւ իրեւ յանիրաւի աղարտաւող պատուոյ մ'ալ ազգային Վարչութիւնը դատախազ միանգամայն եւ դատաւոր կ'կոչէք։

Կղերին պատիւը իր անձնուրացութեանն ու դիւցալնութեանը մէջէ միայն, ուրեմն ուրիշ տեղ փնտուելը վայրապար աշխատութիւն մէ։

**ՔՍ. ԶՍ. ՆՍՅԱ. ԿՍ. Ն ԺՈՂՈՎ.**

Պըտոյ քահանաներէն բաղկացեալ այս անունով ժողովի մը կազմուելը թէպէտ եւ լրած էինք, սակայն կուզէինք գիտնալ թէ ինչ էր այս ժողովին նպատակը եւ ինչ ոգի ունէր։

Ահա իմացանք որ ժողովին նպատակը քահանայից բարեկարգութեանը հըսկել է եղէր, աղէկ. մանաւանդ անոնց համար՝ որոնք ամեն բան ըստ արտաքին երեւութիւն կը դատեն, բայց մենք ասանկ չենք ուզեր, կուզէնք որ նախ դիտողութիւն ընենք, եւ ապա դատենք։

Ա. Պէտք է գիտնանք թէ այդ քահանայական ժողովը ո՞վ հաստատեց։

Բ. Պէտք է գիտնանք թէ այդ ժողովը մինակ քահանաներէ կը բաղկանայ։

Գ. Պէտք է գիտնանք որ այդ ժողովը կանոնադրութիւն ունի, եւ թէ ինչ կէտերու վրայ շինուած է ժողովին կանոնադրութիւնը։

Արդ՝ եթէ այդ ժողովը մինակ քահանաներէ կը բաղկանայ, մեր եկեղեցւոյ գրութեանը հակառակ է. վասն զի մեր եկեղեցին քահանաները զատ՝ վարդապետները զատ՝ եւ եպիսկոպոսները զատ մարմին չճանչնար։

Եկեղեցականները բարեկարգու-

Թեան կարօտ ըլլալին կը խօստովա-  
նինք, բայց բարեկարգութեան հեղինակ  
կութիւնը եկեղեցական կանոններէն  
պէտք է առնուած ըլլայ, եւ ոչ քահա-  
նայական ժողովը հեղինակէ բարեկար-  
գութեան կանոնները :

Ըստ եկեղեցական կանոնաց՝ քահա-  
նայից բարեկարգութեան հսկողները ե-  
պիսկոպոսներն են . արդ՝ քանի որ այդ  
քահանայական ժողովին մէջ ոչ վարդա-  
պետ կայ եւ ոչ եպիսկոպոս , անվաւեր  
է . վասն զի մեր եկեղեցւոյն գրութիւնը  
« Երեյակն » չէ . ուստի ասանկ ժողով մը  
Ամերիկայի , Իռլանտայի , Սկոտլանդի  
եւ Լոնտրայի մէջ կրնայ ըլլալ միայն :

Ուստի , կը խնդրենք եւ մեծայոյս  
ենք որ մեր պատուական Հարք բա-  
րեհաճին այն խնդիրը առանց վէճի մը  
նիւթ ընելու , յանձնեն իրենց եւ մեր ձե-  
ռընհատ իշխանութեան այն է ԿՕՇԱԿԱՆ  
ժողովոյն , որն որ լիազօր դատաւոր է  
այս տեսակ խնդրոց :

ԶճԷԿԱԾԱԿԻ ԿԱՏԱԿԻՆ ԴԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ :  
ՏԵ՝ ԸԻ - 21

Իշխանները վարդապետին կրեսն աս  
ինչ խալի էր ըրինք , պարէ քահանան  
առ վանքը տար եւ նորէն իր առջի սա-  
տիճանը տուր , հիմայ հասարակութեան  
բերանը քառոր գոցելու է : Քիւրտերը  
լսելով այս եղելութիւնը՝ քահանան կառ-  
նեն գիւղ կրտանին եւ կապառնան որ վար-  
դապետը զարնեն սպաննեն , եւ կերթան  
ճամբաները դարանամուտ կըլլան որ եր-  
բոր վարդապետը քաղաքէն խուլէ վան-  
քը երթայ , զարնեն սպաննեն . աս որ  
կրէ վարդապետը քանի մը իշխաննե-  
րով իր վանքը կրփախի : Արեսն թէ  
աս ինչ էր ըրինք : Ծո՛ շուտ ըրէք սա-  
տեղերը անցնինք , հիմայ մեր գլուխը  
պիտի ուտեն : — Հայր սուրբ ձիերը հի-  
մա կըճաթին : — Կամաց երթանք կըլ-

լայ հիմա կուգան մեզ կապաննեն . —  
Էյ թող չընէիր : — Սխալար ինչ ընեմ ,  
ես քանի մը անգամ մարդ զըկեցի որ  
գայ , բայց չեկաւ , իմ ալ խորսըս ելաւ  
ես ալ անանկ ըրի : — Էյ թէ որ վար-  
չութիւնը լսէ ինչ պիտի ընես : — Ինչ  
պիտի ընեմ , յանցանքն իմն չէ որ ինչ ընե-  
լիքս գիտնամ : Համբարձումը \* Կ . Պօ-  
լիս պիտի երթայ , թէ որ գործը հոն  
կինայնէ , ստակով բան մը կրնէ . մենք  
ալ որ պարէ փարան առաջ քառասուն  
փարայ կառնէինք , հիմա հինգ զու-  
րուշ կառնենք , ինչ ընենք , բան մը  
որ զլուխնիս եկաւ , քանի մը զուրուշ  
ալ ասոր համար կըվատնենք ինչ կըլլայ  
եղեր : — Ինչ կրես : Հայր սուրբ ,  
վարչութիւնը կաշառք կուտէ՞ , դուն  
առջի վարչութիւնը գիտես որ ստակի  
եւ խաթեր համար գործ տեսնայ , հայր  
սուրբ ադ խելքդ ծախէ : — Ինչո՞ւ  
ես իտե՛նդ եմ . — Թէ եւ իտե՛նդ չես , ես  
ալ իտե՛նդ ըսել չեմ ուզեր , բայց ասանկ  
անիրաւ դատաստան տեսնել չըլլար :  
Ես ինչ ընեմ , իմ առաջնորդութիւնս  
անոնց երեսէն է , թէ որ ան իշխան-  
ները չըլլան , ես ոչ հօս կրնամ մնալ  
եւ ոչ ալ Պօլիս . իս աստեղէն չեն  
կրնար հաներ եմ , առնեն առնեն  
վէղարս պիտի առնեն . ես ալ կեր-  
թամ մալիս վրայ կընստիմ , կուտեմ  
կրխմեմ : — Ինչ մալ է ադ հայր  
սուրբ : — Ինչո՞ւ , այն էգինները պար-  
տեղը ինչէ : — Անիկա ազգիննէ ,  
քուկդ չէ : Ծո՛ անիրաւ քեզ զրին շի-  
տակ խօսող :

Վերջապէս չափելով ձևելով առնե-  
լով ծախելով եւ խել մը ելով ելով ողջ  
առ ողջ վանքը կըհասնին . ծո՛ Աստուած  
մեզ ազատեց այն թշնամիներէն , ետ-  
քի ըլլալիքն ալ , ետքը մտմտանք » :

Առաջնորդին այս եւ ասոր նման բազ-

\* Կը լըսենք որ արդէն Պօլիս եկերէ այս  
անձը :

մաթիւ անիրաւու թիւններէն վերոյիշեալ գիւղը հոովմէական ըլլալու խոտա-ցեր են, և եթէ քիչ մը ժամանակ ալ յիշեալ վարդապետը տեղւոյն առաջնորդութիւն ընէ, ինչպէս կրտէ մեր արգոյ թղթակիցը, և եթէ դատաստանը անանկ վասակներու ձեռքը մնայ, բոլորն ալ պատկանուածեան պիտի դիմեն, որ ծանր տուրքերէն ևս և անիրաւ իշխաններուն ձեռքէն ազատին :

Այս կերպով կը վերջացնէ արգոյ թղթակիցը իր խօսքը :

Արդ՝ Արգոյ Տէր, եթէ վարչութիւնը ննջէ, և չըհսկէ ազգային այս անիրաւութեանց վրայ, ազգը քիչ ժամանակէն մեծ կորուստ մը ունենալը հիմակուրնէ թող զուշակէ :

Մենք այս եղելութիւնը ազգային վարչութեան ուշադրութեանը յանձնելով, կը յուսանք որ քիչ օրէն գոհացուցիչ տնօրէնութիւն մը կ'ընէ, եթէ չուզեր ազգին կորուստը :

Ամասիաէն մեր արգոյ թղթակիցը հետևեալը կը հաղորդէ մեզ :

» Երկու տարի առաջ քաղաքիս քահանաներէն ( Տ . Բ . ) մէկուն միամիտ կին մը խոտովանութեան կերթայ ու կը խոտտոլանի իւր մեղքը, բայց յիշեալ խեղճ կինը՝ որ ամենաճանր մեղք մը ունենալով քահանայի նոյն ծանր մեղքին ներում ( թողութիւն ) չեմ կրնար տալ ըսելուն՝ կինը յուսահատութեան մէջ իյնալով, կ'աղաչէ զքահանային որ նոյն ծանր մեղքը ևս քաւէ ( ջնջէ ) ու ներում չնորհէ . սակայն քահանայն արծաթսիրութիւնը բնատուր ձիւք մը սեպելով ( ձրի առիք և ձրի տուք » բառերը աւետարան կարդալիքէն աչքին չէ զարնուեր ) կսկսի համոզել զկինն , ( Տ . » այս աղբ ոչ խիք էլանէ » , եթէ ոչ մինչև ինչք մը կամ ընծայ մը չը-

տըրուի ) Վերջապէս խեղճ կինը կը մըտայ ու խօսք կուտայ նր միայն ոսկի ասպարանջան մը ունիմ, և անկէ 'ի զատ օրինաւոր մատուցանելոյ արժանաւոր ինչ չունիմ ինք . . . : Իսկ քահանայն այնչափ կը համոզէ կինը՝ որ եթէ ուրիշ ծանրագին գոհարեղէններ ալ ունենար՝ ( կարելի է ) որ այն ևս տալ պարտաւոր էր . քահանայն կրտէ ևս , » որ եթէ մշակ կամ բանւոր մը գործիք բանեցընեսնէ , օրականին այսքան զուրուշ յօժարութեամբ կուտաս , էս որ Քրիստոսի փոխանորդ մեկը ըլլալով՝ զիշեր ցերեկ սաղմոսերգու պաշտօն և Ս . պատարագ պիտի մատուցանեմ բու այն ծանր մեղքիդ համար , այսինքն ժամանակ պէտք է որ քաւեմ մեղքդ կրտէ , ու կ'առնէ կնոջ խոտացածը և նոյն ժամուն իր մեղքը կը քաւէ քահանան : Ամենի իբր երկու տարիի չափ ժամանակ . ու հիմա այս միջոցներս Հրեայ մը փողոցները անօթեղէններ ( չինի թապախ ինք ) ծախելու ժուռ գալնիքէն յիշեալ կնոջ դըրանը առջևէն կանցնի , ու կինը քանի մը իր տանը հարկաւոր բաներ առնելու համար յիշեալ Հրեան կը կանչէ ու քանի մը բանի տիրութիւն կ'ընէ , Հրեան կը հարցնէ ( որ իրենց բնական սովորութիւնն է որ 5 զուրուշ արժող բան մը 50 զուրուշ կը կոչուել աշխատելը ) » ոսկեղէն ու արծաթեղէն կամ այլ հնօտի ( այսինքն սըրմալը շերիտ . խօշան ինք ) թէ որ ունիս , այս անօթներովս փոխանակեմ ու ան ալ քանի մը կտոր բան կուտայ Հրեային , բայց կնոջ ոյրը բոս զիպաց վրայ կը համնի , տուածները կը քաշէ Հրեային ձեռքէն ետ կ'առնէ . Հրեան ծարով մազպուր կը փախչի : Իսկ կինը իր կրկնէն չափազանց յանգիմանուելէն ետքը ( որ կըսեր ) » կարծեմ ասանկ փուշու մուծ բաներու շատ բաներ վասնած ես դուն , և չըլլայ որ՝ ( ոսկի պէլեղիկ » ալ ասանկներու տուած ըլլաս միամտա-

բար :

Ուստի իր օրհորդը որ հոն ներկայ էր կրօն էր հօրը . » Երկու տարիի չափ է որ մօրըս թեր ( սակի պիլեզիկ ) անցունելը չեմ տեսած : Այն առեան այրը չափազանց կասկածելով բռնի ու ակամայ իր անտուկը կնոջը բանալ կուտայ , ու հոն ( սակի պիլեզիկ ) չիգանուելուն՝ սպառնալեօք ստոյգը զրուցել կուտայ . բայց կինը յակամայից բռնադատեալ ըստոյգը կրխոստովանի թէ ( մէ թէ քահանային խոստովանած ծանց մեղքին անուեր տալով ) այլ ես աններելի մեղք մը խոստովանեցնայ խոստովանահայր քահանայիս , և ան ալ անոր բաւու թիւնը ( իբրև ) իրեն պարտք յանձնառու ըլլալուն՝ ( սակի պիլեզիկ ) անոր տուի . . . . .

Այլը իրիս ստուգութեանը վերահասու ըլլալուն՝ անմիջապէս կերթայ քահանային կրգանէ ու կրպահանջէ ասպարան ջանը , իսկ քահանայն ալ կրպատասխանէ » փականքը և նորոգմանը քառասուն զուրուչի չափ հաչիւ ունի . որ ես վճարեմ եմ , թէ որ յիշեալ գումարը չվճարէք ( » ոչ ելանիցես մինչև հատուցես զհետին բնիծնն » ) ձեզի չեմ յանձներ . . . . » մինչև ստակը չէ առեր յիշեալ քահանայն ( սակի պիլեզիկ ) տիւրջը չէ յանձներ . . . . :

Ի՞նչ խապար տերտապա , Գունաց կղերը կրդատապարտէինք մէնք , որ ըստակով կրխոստովանցնեն , դուն ալ անոնց մէ մի՞ սորվեցար : Տէր Աստուած կատղեր են այս մարդիկը :

Արդեօք ազգային վարչութիւնը կըլտէ՞ կարգաւորներուն մէջ պատահած այս եղերութիւնները :

# Ի Լ Տ Ե Կ Ո Ն Տ Ա

Տես թիւ 21

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՄԱՐԿԻԶՐ , առջեկն պահտարան սպասաւոր

մը , որ ճրագները սեղանին վրայ կը դնէ և կեղէ :

ՄԱՐ . ( Չորս դէն էր նայի : ցաւած սրտի շարժումներ կընէ , եւ կը հասալէ : )

ՖՐԱՆ . ( Դիմացը ելեկըլ : ) Տէր իմ . . . :

ՄԱՐ . ( Բարեւը կ'առնէ , նորէն շարժումներ կընէ սիրտը ճայնով : ) կը տեսնեմ որ դուն . . . :

ՖՐԱՆ . Աս արտասուաց բնակարանին մէջ փակուած ողորմելիներուն պահապանն եմ :

ՄԱՐ . Դուն ես որ Խլտէկոնտային . . . այնչափ խնամք տարիր :

ՖՐԱՆ . ( Չառնչալ կ'ընէ : ) Արդեօք կուտալտերանօ Բօլմանօ Մարգիլը հրամաններնիդ էք :

ՄԱՐ . Ճանչցար :

ՖՐԱՆ . Ուրեմն , Խլտէկոնտան աղջիկդ է :

ՄԱՐ . Այո :

ՖՐԱՆ . կը ներէք տէր , ձեզ չը ճանչնալու համար . . . :

ՄԱՐ . Չէ , չէ , հոգ չէ : Գիտեմ որ դուն միշտ զանիկայ մայրական սիրով խնամեցիր :

ՖՐԱՆ . Այնպէս է . բայց ասոր համար մի զարմանաք տէր : Պահպանութեանս տակ շատ ողորմելիներ ունիմ , ամենուն ալ հաւասար գթով կը նայիմ , եւ թէպէտ հրամանիս տակ ուրիշ երիկ մարդ եւ կնիկ մարդ օգնականներ ալ ունիմ , բայց կարեւոր դործերու մէջ ուրիշի վստահութիւն չեմ ընէր . ամեն բան ես անձամբ կընեմ : Բայց աս ընելով ալ մինակ պարտաւորութիւնս կատարած կ'ըլլամ :

ՄԱՐ . Քու սքանչելի բնաւորութիւնդ ինձի նկարագրեցին : ( Դժոխարութեամբ ) ըսէ տեսնեմ , Խլտէկոնտան ի՞նչպէս է :

ՖՐԱՆ . Աղջիկնիդ . . . այնպէս է ինչպէս որ չէք ուզեր : Թշուաւ բանտարկեալ մը՝ կրնայ աղեկ ըլլալ : Խլտէկոնտան միշտ կուլայ , մերթ մօրը , մերթ ամուսնոյն մահուանը վրայ , եւ մերթ զուկին

համար կ'ողբայ ու կը ցաւի, թէ արդեօք  
մեր է կամ ի՞նչ եղաւ: Վերջապէս ա.  
մենէն լքեալ, այս չորրորդ տարին է որ  
աս մութ բանտին մէջ փակուած է:

ՄԱՐ. Մրտիս մէկ մէկ վէրք են...  
բայց ըսէ, հիմա մեր է ինք:

ՅՐԱՐ. Սա փոքրիկ սենեակը՝ իր ան-  
կողինին մէջ կը հանգստանայ:

ՄԱՐ. Տեսնե՛լ կ'ուզէի:

ՅՐԱՐ. Քիչ մը առաջ կը քնանար,  
չէր ուզեր որ քունը ընդհատեմ: Տես-  
նեմ, եթէ արթուն է, հետո կ'առնեմ  
եւ քեզի կը ներկայացնեմ: Անոր պահ-  
պանութեանը եւ հանգստութեանը հա-  
մար ստակ զրկած էիք. ես այն ստա-  
կին հաշիւը բժիշկին տուի, յուսամ թէ  
այն հաշիւը ձեզի հաղորդած է:

ՄԱՐ. Այո՛, այո. շատ գոհ եմ:

ՅՐԱՐ. Բժիշկը աղջկանդ ամեն խը-  
նամք կը տանի, եւ ան ստակէն իրեն  
համար բան մը չ'առաւ: Սքանչելի սիրտ  
մը ունի. աւաքինի ու մարդասէր անձ  
մըն է. բայց... ըսե՛ն աւերաբէ՛. հը-  
րամանքդ աղեկ կը ճանչնաս: Ես այն  
ստակով ջանացի որ Խլտէկոնտային ամեն  
կարելի օգնութիւնն ընեմ, ամեն ուղա-  
ծըն ըրի, մինակ հանդերձ չ'կրցայ շի-  
նել: Սաստիկ հրաման կայ որ բանտարկ-  
եալներուն ամենն ալ միօրինակ հազ-  
ուին, եւ հանդերձները, տէրութենէն կը  
տրուին (տեսնելով՝ որ ըսածները Մարգեղէն  
որդին ցաւ կը պատճառեն, որքա՛ն կ'ըլլայ):

ՄԱՐ. Բան մը հարցնեմ... գիտեմ  
որ դուն չահու համար չէ որ այսչափ  
մարդասիրութիւն կընես, քայց եւ այն-  
պէս սա քսակն առ, մէջն ոսկի կայ,  
քեզի համար...:

ՅՐԱՐ. Ի՛նչ, տէր, ինձի ստակ կ'ու-  
տար:

ՄԱՐ. Մի՛ վշտանար, ես փոքրիկ  
վարձատրութեան մը համար...:

(Շարունակելէ)

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱՌՈՒԹԻՒՆՔ

ԳՆԵՆԶՄԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԳԱՅ

Այս անունով երեսուն և ութ երե-  
սէ բաղկացեալ տետրակ մը հրատարակ-  
ուած՝ կը ծախուի ամեն Հայ գրավա-  
ճառներու քով, Գրին . 5 ՂԷ:

ԳԱՂՏՆԻՔ ԲՆՈՒԹԵԱՆ

Կամ «Կըքուս» Մարգեղային ծննդախնամութեան

Այս անունով պատկերազարդ գիրք մըն  
ալ հրատարակուեցաւ Ամուսնացեալ  
ներու և Ամուսնանալու նպատակ ունե-  
ցողներու համար, և մենք որդարև շատ  
ուրախ եմք որ Պ. Ա. Հայկունին յօգուտ  
ընդհանուր մեր ընկերական և ընտանե-  
կան կազմութեան ձեռք զարկած է այս  
տեսակ գիտութիւն մը տարածելու, ո-  
րոյ մենք մեր կողմանէ չնորհակալութիւն  
նիս յայտնելով կը հրաւիրենք ամեն ըն-  
տանեսէր ազգայինները որ փութան վե-  
րոյիչեալ գիրքէն օրինակ մը ձեռք անձ-  
նելու, վստահ ըլլալով որ իրենց սուած  
15 զուրուշը չնչին հատուցում մը պիտի  
ըլլայ, անկից բաղեւիք շահերնուն փո-  
խարէն:

Կը ծախուի ամեն Հայ գրավաճառաց  
քով:

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՄԲ  
ՄԻՆԱՍ Մ. ՀԱՅԿ ԳՍՓԱՄՍՃԵԱՆ  
ԵՒ

ՏՆՕՐԷՆՈՒԹԵԱՄԲ  
Պ. ԲՈՐԹՈՒՐԱՍԻԱՆԻ

Ս. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ  
Կ. ՊՕԼԻՍ ԽՄԱՄ-ԱՍԼԻ ԽԱՆ